

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒՒՄՆԵՆ

(1864)

ՆՈՒՄԵՐՈՒՄ — 284

ԿՂԻՆՈՒՄՆԵՆ ԿՂԻՆՈՒՄՆԵՆ

ՄԱՅԻՍ 14

ԱՆՈՒՄՆԵՆ 26 ՄԱՅԻՍ

ԱՄԵՐԻԿԱՆԵՆ ՄԱՅԻՍ 14 ԲԵՆԶԵՆՄԵՆ

ՊԻՐԵՆԸ 22 ՄԱՅԻՍ.

Բրէնն Պոլսկայը հիւքիւմէթտէն
սիւշիււմէք, Ուլահը Պոլսկայտան
այլըմագ, վէ հէր վէճհ իլէ էսկի ու
սուլա ինթիգալ իթմէք իւղըէ պիր
ֆէսատ թէրթիպի, Պոլսկայէտէ Բօ
լիս մարիֆէթի իլէ մէյտանա չըգա
րըմը տըր:

Լսիթանէտէն կէլմէ Տօգթօր ամ
պէրթի նամ պիր քիմէսնէ թութու
լուպ վէ նէզաինտէ օլան քէսաաաաա
օգուսուպ, էհը ֆէսատըն էճնէպի
իլէ տախի մուարէֆէսի օլտուղը
աղնաշըմը տըր:

Լսիթ պէյլէրին կիւնիւնտէ վիւքէ
լալըգ իտէն բրէնն Սուլա տախի աիւղ
ու կիրիֆթ օլմուշտուր, քէզալըք սա
լըլէրի:

Տիկէր թէրաֆտան պիւթիւն ա
հալի, բրէնսին նէշը իթիլի պէյան
նամէյէ գապուլ էա աոտէմը գապուլ
րէյինի վէրմէքտէ աիրէր: Թամ պու
իմգայա պաշանըլտըրը վագըթլար
պու հալաաիա զուհուր իսիւպ, հէր
քէսին զապալընա մուճիպ օլարագ,
բրէնսէ Եէնիտէն թէվէճճիւհ ալա
մէթլէրի կէօսթէրիլմիշ աիր:

ՊԻՐԵՆԸ 24 ՄԱՅԻՍ:

Լսիթ Պոլսկայէտէ վագի օլտուղը

միսիլիւ, Լաշտա տախի էսկի էֆ
քէար իւլէրինէ պիր ֆէսատ մէյտա
նա չըգմը տըր: Սիլէթ վէքիլ օլան
Բանէ Պալ թութուլմուշ, վէ կէյա
միլէթ գօմիթէսի թէրաֆընտան տէ
նիլէրէք նէշը օլանաճագ պիր թա
գըմ իլաննամէլէր էլէ կէշմիշ տիր:
Լհալինին հիտտէթի ումումի տիր.
վէ հէմէն հէր Եէրտէ իթթիֆագը
արա իլէ բրէնսէ էմիլիթ րէյլէրի վէ
րիլմէքտէ տիր: (Գ. Կ.՝):

Կէրէք Սըրպատա վէ կէրէք մէմէ
քէթէյնտէ տէրքէար օլան պու գա
րըլըգը, վէ կէրէք Լալիւրիա վէ
Բուսիա օրտուլարընըն մէմէքէթէյն
գուրպինտէ պուլանմասը իլիւն, տէվ
լէթը Լիլիթ թէրաֆընտան տախի իհ
թիաթա րայէթլէ Թուհա օրտուլա
րընա թագվիլէթ վէրիլպ, պիր թէ
րաֆտան նէհըր մէգըլըր ոէվահիլինէ
ապէր կէօնտէրիլպ, պիր թէրաֆ
տան տախի միւթէատտիր րէտիֆլէր
Լսիթանէյէ ճէլպ օլանմագտա տըր:

Թուհուս ինթիլը կիւն պէ
կիւն ինգըրալ պուլմագտա կիլպի
կէօրիւնիւր. տէվլէթը Լիլիթ, Լիլի
լիլ, Գըրանըլ, վէ Լթալիա միւքէմ
մէլ տօնանմալար կէօնտէրմիշ օլտուգ
լարընտան, վէ վալի թէրաֆընտան

Իշ պու Բուհամէ հաֆթատա իբի տէֆա, էանի սալը վէ բէնշէմիլէ կիւնիլի նէշը օլանաճագ տըր:
Ֆիյաթը Լսիթանէտէ Մէքմուլար Հալաաիսէ ապօնաթ օրանըր իլիւն սէնէվէ 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր: Ապօնաթ օլմայանլարա սէնէլիլի 60 վէ ալթը 55 զուրուշա տըր:
Տաշարալարտա: Բօլթա իւլէրիլիլիլ օլարագ: Մէքմուլարա ապօնաթ օրանըր իլիւն սէնէվէ 60
վէ ալթը 55 զուրուշ. վէ ապօնաթ օլմայան իլիւն սէնէվէ 70 վէ ալթը 40 զուրուշ տըր:

տախի խայրճա միւսաատէլէր օլու-
նդէպ, էքսէրը զօրպա պաշարը թէս-
լիմ օլմուշ օլտուգլարընտան, պու-
ֆէսաաւրն եագընտա միւնտէֆի օլա-
ճաղը տէրքեար խէ տէ, պիր տաՀա
թէքէրրիւրիւ միւմքին օլմամագ իշիւն
լաղըմ կէլէն բօլթթիգա մուամէլաթը-
նըն ուզունճա սիւրմէսի տախի մէ-
մուլ տուր:

Պրանսըղ զաղէթալէրի-մուճիպին-
ճէ, Ղէզայիրտէ տախի զօրպա կիւ-
րուհի Պրանսըղ ապքէրի իլէ չաթը-
պըզ ճա եէնիթէքտէ օլտուգլարընտէր-
քեար խէ տէ, զօրպալար Վիւն պէ-
կիւն չօղպըպ ճէսամէթ քէսպ իթ-
մէքաէ օլտուգլարընտան, Պրանսա-
տան եէնիտէն ապքէր ճէլլինէ տախի
լուղըմ կէօրիւնմէքաէ տիր:

Պու ճիհէթլէ Պրանսըղ գուվիլ-
թի, Սէքսիդօտա, Ղէզայիրտէ, վէ
թոււնուտա տաղընըզ պուլունճա-
ղընտան, Լուրքատա իհթիար խտէ-
ճէլի բօլթթիգա տա քէք սէրպէսթ օ-
լամայաճաղը տախի, պաղը զաղէթա-
լէրպէն քէքֆ օլունմագտա տրը:

Լ ծորա գօնֆէրանսընտան Հէնիւզ
չայանը իթլիմաու պիր հալաուիա եօգ-
տուր. լաթին հէմէն քեաֆքէլի զաղէ-
թալէր, պու գօնֆէրանսըն հիւ պիր
չէլէ եարամայաճաղը իւզէրինէ ալըրը
լարար իթմէքտէ տիրէր:

— Լմէրիգատա Ֆէտէրէլէր վէ
Գօնֆէտէրէլէր պէնիստէ լաէնգաթի
ճէնիկ օլմագտա տրը. մուսխարէն
Ֆէտէրէլէրտէն գըրգ պին քիշի գա-
տար թէլէֆ օլմուշ իսէ տէ, հալա
զալէպէյի քէնսալ թէրաֆլարընտա պի-
լիպ, ճէնիկին մէքս օլունաճաղընտա տա-
լիր զէրրէ մըգտարը պիր իւմիս եօգ-
տուր:

— Ինիլիլիզ գրալիչաւորն իբինճի
օղու բրէնս Լիֆրէտ հաղըթթէրինին
եագընտա Լիթմանէյէ կէլէճէյի իշի-
թիլը:

— Պրանսըղարըն, Հօլթթայն իլէ
Շէգլիլիլիս պիր քըլթալընը Տանիմա-
գատան լաթըրպ, պրը պիր հիւքիւ-
մէթ իթմէք էֆքեարընտա օլտուգլա-
րէ տախի պաղը լալէզընաֆ հալաուիա-
լէրինտէն տիր:

ՀԱՄԼԵՌՈՅ ԵՆԵՐԸԳԻՐ ՊԱՊԱԿԱՆ ԴԲՈՒԹԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՍՍԼԱՆԵԱՆ

Քիւրճէան պալըն

1864

Պալ իսմ կէ Լրմէնի աշխարհարար
լիսանընտա, Բօմա քիլիսէսի պէյհի-
նէ պիր հիւքիւլաթ բէսալէսի, տաթը-
լը հէլէ Լրմէնի քիթաղճըլարընտա.
Ֆիւ 4

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԷ ՆԱԳՏ	ՍՍԼԸ ՄԱՅԻՍ 12			ԶԱՐԸԱՄՊԱ 13			ԲԵՆԶԵԿՄԻ 14	
	Սպառ	Էօլէն	Ալիւն	Սպառ	Էօլէն	Ալիւն	Սպառ	Էօլէն
	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Բէճիսիլէ լիւր ՎԷՂ	67 24	67 20	67 18	67 16	67 50	67 51	67 51	67 54
Սիւմիտըլ լիւր 100 պալաւաճան	43 20	43 20	43 20	43 20	43 20	43 20	43 20	43 20
Օնսէնիլէ թէրթիլպիթ	53 24	53 20	53 18	53 16	53 50	53 51	53 51	53 54
Անճի Զինճի Գօնսիլտէ	53 24	53 20	53 18	53 16	53 50	53 51	53 51	53 54
Իւշիւնճիլ թէրթիլպ	53 24	53 20	53 18	53 16	53 50	53 51	53 51	53 54
Թէրթիլպիթը լալիս	53 24	53 20	53 18	53 16	53 50	53 51	53 51	53 54